

**ՀԱՄԱՌՕՏ ԵՒ ԲԱՂԴՈՏԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
ՄԵՐ ԵՒ ԳՈՅՐ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒ ՏՕՆԱՑՈՅՑԵՐՈՒՆ ՎՐԱՅ
ԵՒ ՍԱՂԻՄԱԿԱՆ ԱԻԱՆԳՈՒԹԻՒՆ ԻՆՆԵՐ**

Գիւտ Խաչ(ի)․ - Ս. Խաչին նուիրուած այս վերջին տօնը կը կատարուի Խաչվերացէն վեց և վարագոյն Խաչէն չորս շաբաթներ հետք։ Վերջինն է նաև Ս. Յարութեան Տաճարին մէջ կատարուած տարեկան հանդիսութեանց - հայկական և ոչ - հայկական։ Կը տօնուի գրեթէ հաւասար հեռաւորութեան վրայ Լատինաց Խաչգիւտի տօնէն, որ կը նշուի Մայիսի 7ին։ Հանդիսութիւնները սկիզբ կ'առնեն Շարաթ կէտօրէ հետք կատարուած «Հրաշափառ»ի մուտքով և կը շարունակուին Ս. Գերեզմանի և Խաչգիւտի այրի (որ Հայոց կը յանձնուի 24 ժամուան համար) ուխտերով։ Վերջինին կից՝ մեր Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ է որ կը պաշտուին ժամերգութիւնն ու նախատօնակը, որոնց կը յաջորդէ անշուշտ Տնօրինական Սրբատեղեաց այցելութեան թափօրը. քիչ մը հանդիսաւար եղանակաւ։

Կիրակի առաւօտ, ժամերգութեանց տարտին, Ս. Պատարագ կը մատուցուի - տարուան մէջ միակ անգամը ըլլալով - Ս. Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ։ Ապա Միաբանութիւնը, թափօր կազմած, Գիւտ Խաչի այրը կ'իջնէ, ուրկէ անելով Կենաց Փայտի մասունքը (որ Ս. Պատարագի կիսուն կ'իջեցուի հոն), երեք անգամ կը դառնայ Ս. Գերեզմանին և մէկ անգամ այ Պատանատեղւոյն շուրջ։ Կ'արժէ յիշել որ ամպհոսանին, որուն տակ կը քալէ հանդիսապետը, զոյութիւն չունի Յոյն եկեղեցւոյ մօտ, իսկ Լատիններ զայն կը բռնեն ոչ թէ Ս. Խաչին՝ այլ Ս. Սկիհին վրայ։ Ամենէն հետք կ'երգուի «Խաչի քո Քրիստոս» շարականը։

Երկուշաբթի տօն է Մրբոցն՝ Անիտաւայ Բանանայի և Վարոսի և Թեոդիսեայ և որդւոց Եօրա և որոց ընդ նմա կատարեցան։ Չունինք վերոյիշեալ սուրբերուն մասին որչ և կարևոր ընելիքներ։ Անտատաթ յիշատակը այլ եկեղեցիներ կը կատարեն 22 Յունուարին։

Երեքշաբթի տօն է Մրբոցն Հիպիոիլեանց որք ի Ամուսաս կատարեցան, և մրբոցն՝ Սեւերիանոսի Սեբաստացւոյն, Բաբելայ ձերոյն և ուրուսն և չորս առակեւսաց նորին։ Նկատի պէտք է առնել թէ Խաչվերացէն Յիսնակ երկարող միջոցը 9ի տեղ 10 եօթնեակ եղած տարիներուն, Հիպիոիլեանք առանձին կը տօնուին Գշ. օրը, իսկ միւսները անջատուելով կ'անցնին Եշ. օրուան, որուն յատուկ Յովնան Ասկեբերան մեծ հայրապետի յիշատակն ալ կ'երթայ Շարաթ օրուան։ Իսկ Շր. տօնուելիք Ամենայն Մրբոց կարևոր տօնն ալ կը կատարուի երեք շաբաթներ հետք, Յիսնակի Բարեկենդանի նախօրեակին։ Լատինաց Տօնացոյցին մէջ կ'երևի Ասկեբանոս մը 21 փետր. ի դիմաց, որ սակայն Պիսանի (Պէյթ Շէան, Յորպանանու հովտին մէջ) եպիսկոպոսն է։ Յովնան Ասկեբերանի յիշատակը Յունաց մօտ կը տօնուի մեծ շուքով, իրրե Քրիստոսնէական եկեղեցւոյ մեծագոյն հայրապետներէն մէկը, 13/26 Նոյեմբերին։ Իսկ անոր նշխարաց փոխադրութիւնը կը յիշատակեն 27 Յունուար/9 փետր. ին։ Ատկէ երեք օրեր հետք ալ զայն կը յիշատակեն եկեղեցւոյ միւս երկու մեծ հայրապետներուն՝ Բարսեղ Կեսարացիի և Դրիգոր Աստուածաբանին հետ, իրրե «3 Աստղերը եկեղեցւոյ»։ Երեք տօներն ալ նշանակուած են խաչանիշով։ Լատինք ալ տառն մը 13 Նոյեմբերին կը տօնէին անոր յիշատակը, յետոյ Սեպտ. 13ին փոխադրեցին զայն։ Մեր մօտ, ան կը տօնուի նաև Երկօտատան Վարդապետաց հետ, Գիւտ Խաչի նախօրեակին և իր բուն տօնէն քանի մը օրեր առաջ։ Իր Հոգեգալտեան Ներբողը կը կարգացուի ինչպէս Յունաց՝ նաև մեր եկեղեցւոյ մէջ։ - Ամենայն Մրբոց տօնը հրամայուած տօն էր տառն մը Լատինաց մօտ։ Կը կատարուի հանդիսիւ Նոյեմբեր ամսու առաջին օրը։ (Օրը Շարաթ կ'իջ ըլլայ, միասին կը տօնենք)։ Յունաց մօտ, Հո-

զեղալուստեան յաջորդող առաջին կիրակին կը կոչուի Ամենայն Սրբոց կիրակի:

Առաջին յաջորդող ութներորդ եօթն- եակի Երկուշաբթի օրը աօն է Սրբոցն՝ Ասեփանոսի Հռոմայ հայրապետին եւ Բանա- նայիցն եւ սաբկաւազացն եւ ժողովրդացն: Հակառակ Հասմմայ Հայրապետ ըլլալուն, իր անուան չհանդիպեցանք Լատինական Տօնացոյցին մէջ:

Երկշաբթի աօն է Սրբոցն՝ Ակիլիսիմ- եայ եպիսկոպոսին, Յովսէփայ Բանանայից, Ակիրալոյ սաբկաւազին եւ Պրատոնի վկային: Պրատոն, Ռոմանոսի հետ միասին, Նոյմ. 18/1 Դեկտ. ին կը աօնուի Յունաց մօտ:

Հինգշաբթի աօն է Սրբոց հայրապե- տացն՝ Աբսրովանոսի, Ալիսուկղոսի եւ Պօղոսի խոստովանողին, եւ սրբոց նօտարացն Մարկիանոսի եւ Մարտիրոսի: Առաջին ե- րկօրը առաջին Պատրիարքներն են . Կ. Պալատյ Աթոռին եւ Յունաց մօտ կը աօն- ուին յաջորդաբար 4/17 Յունիսին, 30 Օգոստ./12 Սեպտ. ին եւ 6/19 Նոյեմբերին: Վերջին երկուքը, դարձեալ Յունաց մօտ, կը աօնուին 25 Հոկտ./7 Նոյեմբերին:

Շաբաթ աօն է Սրբոց Հրեւակապե- տացն՝ Գաբրիէլի եւ Միխայէլի եւ ամենայն երկնային զօրացն: Երուսաղէմի Ս. Յակոբ- եանց Վանքի շրջափակին մէջ Ս. Հրեշ- տակապետաց Վանք ունենալնուս, յիշեալ վանուց եկեղեցւոյն մէջ նախատօնակ կը կատարուի Աբրաթ երեկոյեան: Շաբաթ տաւօտ ալ, ժամերգութենէն ետք, հոն կը մատուցուի Ս. Պատարազը: Սովորու- թիւն է այդ օր հօգեհանդիստ կատարել Ս. Թարգմանչաց վարժարանի (եւ ազգա- յին) քարերարուհի Աղաւնի Ճէվահիրճեանի եւ իր պարագայից հօգիներուն համար:

Յունաց մօտ աօնը կը նշուի Նոյմ. 8/21 ին: Այնպէս որ, երբ օրը հանդիպի Շաբաթի, կը աօնուի միասին: Բաց աստի, անսնք Գաբրիէլ հրեշտակապետը երկիցս կը յիշատակեն առանձինն. մին 26 Մարտ, Աւետան վաղորդայնին, Աւետարեր հրեշ- տակը ըլլալուն, իսկ միւրը 13 Յուլիսին: Իսկ 6/19 Սեպտեմբերին կը նշեն ճեւեթ Միքայէլ հրեշտակապետի: Անսնք եւս ու- նին Ս. Հրեշտակապետաց վանք մը հոս, ուր հանդիսութիւն կը կատարեն 20 եւ 21 Նոյեմբերին, Լատինք այժմ 29 Սեպտ. ին

կը յիշատակեն հրեշտակապետները՝ հետե- եալ կարգով. — Միքայէլ, Գաբրիէլ եւ Ռափայէլ: Ասնն մը ճ Մայիսին կը յիշա- տակէին Երեւումի Միխայէլի հրեւակապե- տին, իսկ 24 Հոկտ. ին՝ Ռափայէլ հրեշտա- կապետի յիշատակը առանձինն: Գաբրիէլ կը նշուէր Աւետումէն օր մը առաջ եւ ոչ թէ ետք, այսինքն 24 Մարտին:

Վերջին տարիներուն, սովորութիւն եղած է որ աօնին յաջորդող օրն ալ, կի- րակի, Ս. Պատարազը մատուցանենք այդ եկեղեցիին մէջ: Պատարազիչը կ'ըլլայ նոյն վանքի Տեսուչը, որ համայնքապետը կամ Հոգևոր Հովիւն է տեղացի կամ «քաղաքացի» հայերուն:

Երկուշաբթի աօն է Սրբոցն՝ Մելիսոսի Անտիոքայ հայրապետին եւ Մինասայ Եփրայ- սոցլոյն, եւ միւս Մելիսոսի եպիսկոպոսին, Բաւրայ Բանանային եւ Շինու սաբկաւազին: Մելիտաններն ու Մինասները երկուք են (երկրորդը պիտի տեսնենք իր կարգին), Անտիոքի Հայրապետ Մելիտոսը Յոյներ կը նշեն 12/25 Փետր. ին: Մինասներէն մին կը յիշեն 10/23 Նոյմ. ին, իսկ միւրը ճիշդ ամիս մը ետք:

Երկշաբթի աօն է Սրբոցն՝ Դեմետրեայ վկային եւ Բասիլիսկոսի Բանանային: Ս. Դեմետրիոս մեծ յարգ կը վայելէ Յունաց մօտ (այդ անունը կը կրէ Պալատյ այժմու Տրեզնարկան Պատրիարքը): Բացի անկէ, որ իրենց Մայրավանքէն ներս մատուռ մը ունին անսր անունով, ուր աօնի օրը — 26 Հոկտ./8 Նոյմ. — հանդիսութիւն կը կատարեն, անսր անունով կը կոչուին իրենց ազգային վարժարանն ու դիմացի ճամբան: Լատինք Դեմետրիոս մը ունին 9 Սպրիլին: Բասիլիսկոս Յունաց մօտ կը կենայ 22 Մայիս/4 Յունիսի դիմաց:

Հինգշաբթի աօն է Սրբոցն՝ Գաբրիա- նոյ, Սամնասայ, Աբիբայ սաբկաւազին, Ռոմանոսի միայնակեցին, Մանկան խոս- տովանողին եւ Հիւսիփոսի զինաորին: Գու- ռիաս ալ, իր ընկերներուն հետ, այդ տոներները՝ 15/28 Նոյմ. ին — Ս. Ծննդեան քառասնօրեայ պահաց առաջին օրը — կը յիշատակուի Յունաց մօտ:

Այս եօթնեակին համար նշանակելի պարագայ մը. — Երեք օրերու Մանկուէք- ներն ու Համբարձիւները ի ձայնէն են:

Շարաթ տօն է Սբոց առաքելացն՝ Անդրէի եւ Փլլիպպոսի: Յովհաննու Աւետարանին մէջ (ԺԲ. 22) միասին յիշուելնուն, միասին ալ կը տօնուին մեր ժօտ: Առաջինը, կզրայրը Ս. Պետրոսի, ծանօթ է նաև «Նախահոջ» անունով, ամենէն առաջ կոչուած ըլլալով առաքելական պաշտօնին: Պաշտպան սուրբը նկատուած է Սկսովոյոյ, որ Նոյեմբերի 30ը — բոլոր Եկեղեցիներու կողմէ սուրբի յիշատակին նուիրուած օրը — ընդունած է իբրև իր արգոյան տօնը: Յունաց ժօտ տօնը նշանակուած է խաչանիշով, հակադէպու համար գոգցես Հռովմէական Եկեղեցիին որ անոր երէց կըրոր՝ Ս. Պետրոսի յաջորդները կը համարի իր հովուապետները:

Փիլիպպոս Յակոբոս Տեառնեղոր հետ միասին կը տօնուի Լատինաց ժօտ 3 Մայիսին: Յունաց ժօտ կը յիշատակուի 14/27 Նոյմ.ին, Ս. Իննգեան քառասնօրեայ պահոց Բարեկենդանի օրը: Ան կա նշանակուած է խաչանիշով:

Խաչվերացի ե Յիսնակի միջև տարբերութիւնը 9 եօթնեակ եղած պարագային, Անդրէի ե Փիլիպպոսի տօնով կ'աւարտին Խաչվերացի հետ կապուած տօները ե յաջորդ օրը Բարեկենդան է Յիսնակի (ոմանք սխալմամբ կը գրեն Յիսնակաց) պահոց: Իսկ եթէ տարբերութիւնը ըլլայ 10 եօթնեակ, այդ միջոցը կը լցուի այն տօներով, որոնք կը լցնեն վերափոխման յաջորդող չորրորդ եօթնեակը (վերափոխման ե Խաչվերացի միջև չորսի սեղհինգ եօթնեակ եղած տարիներուն) ե որոնց ժօտին խօսեցանք «Սիսն»ի 1986ի Գ. եռամսեայի թիւով, էջ 193: Եւ, ինչպէս րոնք, եօթնեակը կը փակուի Ամենայն Սբոց տօնով:

Յիսնակի Բարեկենդանը կը զուգարդիպի 18 Նոյեմբերի ժօտաւոր կիրակիին: Շուրջ եօթ եօթնեակներ սեռող պատրաստութեան շրջան մըն է ան, նմանազանութեամբ Մեծ Պահոց նայն սեռողութիւնը ունեցող շրջանին: Սակայն այս միջոցին առաջին, միջին (չորրորդ, Ս. Յակոբայ Եաբարապանք անուամբ ծանօթ) ե վերջին (Ս. Մենգեան Եաբարապանք) եօթնեակներուն միայն պահեցողութիւն կը հրահանգէ մեր Եկեղեցին:

Ս. Իննգեան տօնը, իբրև երկրորդ մեծ պոյն տօնը Քրիստոնէական Եկեղեցւոյ, ունի իր պատրաստութեան շրջանը բոլոր Եկեղեցիներու ժօտ: Այսպէս, Լատիններ տօնը կանխող չորս կիրակիները կը կոչեն Adventի կամ Գալտեան կիրակիներ: Առաջինին, որ կը զուգարդիպի 30 Նոյեմբերի ժօտաւոր կիրակիին, կը սկսի իրենց Եկեղեցական Տարին: Պահեցողութիւն չեն հրահանգեր անշուշտ: Իսկ Յայնը ունին պահոց քառասնօրեայ երկար շրջան մը, սկսելով 15/28 Նոյմ.էն: Ղպտոց ժօտ պահքը կը սկսի յիշեալ թուականէն երեք օրեր առաջ:

Ընդհանրապէս Յիսնակի շարաթապահոց օրերուն — սբոց տօներ չկան — կը զուգարդիպի Ս. Ասուածածնի Ընծայման տօնը, 21 Նոյմ.ին անշարժօրէն տօնուած զրեթէ բոլոր Եկեղեցիներու կողմէ (Ղբպատներ կը տօնեն ութ օրեր ետք): Լատիններ հազիւ թէ կը յիշատակեն զայն, իսկ Արևելեան Եկեղեցիներ հանդիսիւ կը տօնեն: Յայնը հոս ունին Կուստեաց կամ Deir el Banat կոչուած վանք մը, իրենց Մայրավանքին կից, որու Եկեղեցիին մէջ կը հանդիսարեն տօնը, հանդերձ նախատօնակով, իսկ մենք, ինչպէս Տիրամօր ձանուած միւս տօները՝ Գեթեհմանի Ս. Ասուածածնայ Տաճարին մէջ, ուր յետ շարաթապահոց հանդիսաւոր մուտքի, հանդիսաւոր Ս. Պատարագ կը մտաւցանենք Ս. Կոյսի զերեզմանին վրայ: Հոգեհանգստեան պաշտօն ալ կը կատարենք Ս. Աթոռոյս ե արդիս բարերար կիւլլապի կիւլպէնիկանի ե իր զերգաստանի համայն ննջեցելոց հոգիներուն ի հանդիստ, մեծապէս սատարած ըլլալուն համար յիշեալ Տաճարի նորոգութեան, կրկիցս — 1948ին ե 1955ին — ջրամոյն ըլլալէ ետք: Ըսենք նաև թէ, վերափոխուէն բացի, Տիրամօր յիշատակի տօներու նախատօնակները կը կատարուին Ս. Յակոբեանց Մայր Տաճարին մէջ:

Ընծայման տօնը հոս, տոմարական տարբերութեան պատճառաւ, Յունաց հետ կը կատարենք Գեղեհմբերի 4ին:

(Շուր. 14) Գ. Ճ.